



Փ Ա Ր Ո Մ *Paros*

ISSUE 22 – MAY 2019 / ԹԻՒ 22 – ՄԱՅԻՍ 2019

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Եջ 2 Մայիս – Բարձրաշնորհ Տեր Հայկազուն Արք Նաճարեան, բարեխնամ Առաջնորդը թեմիս, ընկերակցութեամբ Դիւանապետ Նշան Պասմաճեանի, Առաջնորդարանի դահլիճին մէջ ընդունեց ՀՕՄի Շրջանային Վարչութեան կազմը: ՀՕՄուհիները եկած էին շնորհաւորելու Սրբազան Հօր Արքութեան տիտղոսին արժանանալը եւ զինք հրաւիրելու ՀՕՄի օրուան 26 Մայիս 2019ին եւ որուն պիտի մասնակցի նաեւ նահանգապետուհի Գլատիս Պերէճիլլեանը: Հանդիպման ընթացքին Սրբազան Հայրը տեղեկացաւ ՀՕՄի եւ իր մասնաճիւղերուն տարած աշխատանքին մասին եւ իր զօրակցութիւնն ու աջակցութիւնը յայտնեց ՀՕՄի հայնպաստ աշխատանքներուն: ՀՕՄուհիները շնորհակալութիւն յայտնեցին Սրբազան Հօր, Թեմական Խորհուրդին եւ Քահանայ Հայրերուն ՀՕՄի ձեռնարկներուն գործնական քաջալերանքին համար: Երկուստեք առաջարկուեցան համատեղ աշխատանք տանիլ ի սպաս մեր ընտանիքներուն, մեծցող սերունդներուն եւ Հայրենիքին: Շեշտ դրուեցաւ դաստիարակչական եւ քարոզչական աշխատանքներու վրայ: Մէկուկէ միւս տեղով այս շինիչ հանդիպումը համագործակցութեան նոր պատուհան մը բացաւ Առաջնորդարանի եւ ՀՕՄին միջեւ: Սրբազան Հայրն ու Դիւանապետը հաստատեցին իրենց մասնակցութիւնը ՀՕՄի օրուան տօնակատարութեանց:



Ուրբ 3 Մայիս – ՀՄԸՄի խմբապետական դաստիարակչական յանձնախումբի հրաւերին ընդառաջելով Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Դիւանապետին, մասնակցեցաւ ՀՄԸՄի խմբապետներ պատրաստելու սեմինարին, Նարեմպլըն Փարքի ակումբին մէջ: Սրբազան Հայրը բացատրութիւն տուաւ Պատարագին, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցոյ Նուիրապետական աթոռներուն եւ Եկեղեցոյ ազգային նկարագրին մասին: Խմբապետները բազում հարցեր տուին Սրբազան Հօր, որոնց



ան մանրամասն պատասխանեց: Սրբազանը հրաւիրեց ՀՄԸՄականները Առաջնորդարանի մէջ կայացնելու երկրորդ սեմինար-դասախօսութիւն մը եւ յայտնեց ներկաներուն եւ անոնց պատասխանատուներուն, որ մեր սերունդին դաստիարակութեան համար ինք ամբողջական ժամանակ պատրաստ է տրամադրելու: Քաջալերելի է ՀՄԸՄի տարած դաստիարակչական աշխատանքը, որ կը միտի բանիմաց խմբապետներ պատրաստելու եւ անոնց ընդհանուր զարգացման մէջ ներառած է նաեւ Հայ Եկեղեցոյ դերը մեր ազգային-եկեղեցական կեանքին մէջ:

Շբ 4 Մայիս – Դիւանապետ Նշան Պասմաճեան ներկայ գտնուեցաւ ՀԲԸՄ Սիւնի մասնաճիւղի կազմակերպած դասախօսութեան, որ տրուեցաւ ՀԲԸՄի կեդրոնական վարչութեան ցկեանս անդամ, Armenian Virtual College (AVC)ի հիմնադիր անդամ եւ ընդհանուր տնօրէն, 35 զիւտերու հեղինակ, Սան Ֆրանսիսքօ բնակող Դոկտ Երուանդ Զօրեանի կողմէ: AVCն սկսաւ 2006 թուականին նախ՝ անհատական գետնի վրայ ապա 2009էն ետք ան կարողացաւ միջոցը գտնել Հայկական վարժարաններուն ալ օգտակար դառնալ: Այսօր բազում վարժարաններ, ի միջի այլոց

Միտնիի ՀԲԸՄ Ալեք Մանուկեան շաբաթօրեայ վարժարանը, կ'օգտագործեն համացանցային այս սիսթեմը Հայերեն լեզու, պատմություն, մշակույթ, ճարտարապետություն, ճատրակ ուսուցանելու համար: Եւ ասոնք՝ 7 տարբեր լեզուներով՝ Արեւելահայերեն եւ Արեւմտահայերեն, Անգլերեն, Ռուսերեն, Սպաներեն, Ֆրանսերեն, Թրքերեն: Դոկտ Զօրեան բացատրություն տուաւ եւ պատասխանեց բազում հարցումներուն, որոնք ուղղուեցան իրեն 80ի շուրջ հետաքրքիր հասարակութեան կողմէ: Յուցաբերուած հետաքրքրությունը յուսատու է որ AVCն կը կիրարկուի Միտնիի եւ Մելպուրնի մէջ: Յայտնենք որ ամսուն Յին Դոկտ Զօրեան նման դասախօսություն մը տուաւ Մելպուրնի Հայ համայնքին:



Կիր 5 Մայիս – Դոկտ Զօրեան իր տիկինը բժշկուի Տոքթ Ռիթա Շատարեւեան-Զօրեան, այցելեցին Սուրբ Յարութիւն Եկեղեցի ապա Առաջնորդարան: Անոնց կ'ընկերանար ՀԲԸՄի Միտնիի մասնաճիւղի ատենապետ Տիար Միհրան Լեփեճեան ինչպէս նաեւ ՆՋի Հայկական Միութեան ատենապետ Պրն Նուպար Եաղուպեան: Կ'արժէ յիշել որ ՆՋի Օբլանտ քաղաքին մէջ AVCի Հայերեն լեզուի դասընթացքները կը կիրարկուին եւ հինգէ աւելի Հայ երեխաներ լեզուն կը սորվին այս դրութեամբ: Հիրերը հիրընկալուեցան Սրբազան Հօր, Ատենապետ Պրն Մարգիս Տէր Պետրոսեանի եւ Դիւանապետին կողմէ: Դոկտ Զօրեան լայն բացատրություն տուաւ այսօրուան թեքնոլոճին ի նպաստ լեզուի եւ մշակույթի ուսուցման եւ տարածման մասին: Խորհրդակցությունները արդիւնաւորուեցան Սրբազան Հօր հովանիին ներքոյ յանձնախումբ մը կազմելու սկզբունքին որդեգրումով AVCն տարածելու համար գաղութիս մէջ:



Միհրան Լեփեճեան ինչպէս նաեւ ՆՋի Հայկական Միութեան ատենապետ Պրն Նուպար Եաղուպեան: Կ'արժէ յիշել որ ՆՋի Օբլանտ քաղաքին մէջ AVCի Հայերեն լեզուի դասընթացքները կը կիրարկուին եւ հինգէ աւելի Հայ երեխաներ լեզուն կը սորվին այս դրութեամբ: Հիրերը հիրընկալուեցան Սրբազան Հօր, Ատենապետ Պրն Մարգիս Տէր Պետրոսեանի եւ Դիւանապետին կողմէ: Դոկտ Զօրեան լայն բացատրություն տուաւ այսօրուան թեքնոլոճին ի նպաստ լեզուի եւ մշակույթի ուսուցման եւ տարածման մասին: Խորհրդակցությունները արդիւնաւորուեցան Սրբազան Հօր հովանիին ներքոյ յանձնախումբ մը կազմելու սկզբունքին որդեգրումով AVCն տարածելու համար գաղութիս մէջ:

Ուրբ 10 Մայիս – Գլխաւորութեամբ Երեցկին Յասմիկ Համբարձումեանի, Հայ Բարեկեցութեան Կեդրոնին մէջ տօնուեցաւ տօնը մեր մայրերուն: Սրբազան Հայրը անհատաբար շնորհաւորեց մեր մեծահասակ մայրերը, մեծ մայրերը եւ մեծ մեծ մայրերը: Օրհնեց զանոնք եւ մաղթեց առողջ կեանք: Մայրերուն շնորհակալական խօսքեր ուղղեցին մեր մեծահասակ հայրեր/մեծ հայրերը, որոնք կը յաճախեն Բարեկեցութեան Կեդրոն:



Ուրբ 10 Մայիս – Ընկերակցութեամբ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի եւ Դիւանապետին, Սրբազան Հայրը Առաջնորդարանին մէջ ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ Միաբան Հոգեշնորհ Տէր Հրանդ Վարդապետ Թահանեանը: Հայր Սուրբը Միտնի կը գտնուէր այցելելու համար իր հարազատները: Միրայիր խօսակցութենէ ետք, Սրբազան Հօր առաջարկին ընդառաջելով, Հայր Սուրբը համաձայն գտնուեցաւ հանդիպում ունենալ Հայ երիտասարդութեան հետ: (Մանրամասնությունները տեսնել 17 Մայիսի Լրատուութեան մէջ):

Ուրբ 10 Մայիս – Դիւանապետ Նշան Պասմաճեան մասնակցեցաւ The Islamic Charitable Associationի կազմակերպած Իֆթարի ճաշկերոյթին բարձր հովանաւորութեամբ Շէյխ Մալիմ Ալուանի՝ ընդհանուր տնօրէն Աւարտրալիոյ *Supr Ալ ֆայթուաի (Բարամական Բարձրագոյն Խորհուրդ)*, Լիվըրփուլի մէջ: Ի միջի այլոց կը մասնակցէին զանազան քաղաքական անձնաւորություններ (նախարարներ, խորհրդարանի անդամներ, նահանգապետուհին եւ ընդդիմադիր կուսակցութեան ներկայացուցիչներ) եւ տարբեր կրօններու կրօնական բարձրաստիճան պատասխանատու անձիք



(Իսլամ, Քրիստոնեայ, Հինտու, Պուտտայական եւայլն): Ներկայացուցաւ կոկիկ գեղարուեստական յայտագիր եւ արտասանուեցան խօսքեր: Իսլամական այս կազմակերպութիւնը ունի բազմաթիւ բարեսիրական հաստատութիւններ եւ վարժարաններ, ուր կ'ուսուցուի եւ Արաբերէն լեզուն եւ կրօն: Հաստատութիւնը կը ներկայացնէ նաեւ Ալ Ազհարը, որ Արաբական աշխարհի ամենէն կարեւոր աստուածաբանական կեդրոնն է իր համալսարանով եւ մզկիթով: Երկու տարի առաջ Սրբազան Հայրը եւ Մերձաւոր Արեւելքի Եկեղեցապետերը հիւրընկալուեցան Ազհարի բարձրագոյն Իմամին՝ Մոհամմէտ Էլ Թայլպի կողմէ եւ դրապէս տպաւորուեցան անոր լայնախոհութենէն: Դիւանապետն ու Իմամ Ալուան բաւական երկար խօսակցութիւն ունեցան միջ կրօնական գործակցութեան ի նպաստ: Տար Ալ Ֆաթուան ջատագով է

համակեցութեան եւ համերաշխութեան գաղափարին եւ ամենէն մեծ հակազդող հաստատութիւնը իսլամիսթ ծայրայեղ եւ արմատական գաղափարաբանութեան եւ զայն խստիւ դատապարտողը:

Կիր 12 Մայիս – Մայրերու Օրուան առթիւ Սրբազան Հայր պատուոյ հիւրն էր Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Տիկնանց Օժանդակ յանձնախումբին կազմակերպած ասանդական ճաշկերոյթին, որ տեղի ունեցաւ յաւարտ Պատարագին՝ Էտկարեան Սրահին մէջ: Սրբազան Հօր կ'ընկերակցէին Քահանայ Հայրերն ու երեցկիները, Թեմական եւ Եկեղեցոյ Օժանդակ Խորհուրդներու ատենապետներ՝ Սարգիս Տէր Պետրոսեան եւ Պետրոս Զօրլու: Յանձնախումբի անդամուհիները, բոլորը մայրեր, իրենց բարձրորակ հիւրասիրութեամբ ցոյց տուին Հայ մօր նուիրումութիւնը, զոհողութիւնը իրենց մեծ ընտանիքին՝ Եկեղեցոյ Ընտանիքին: Անոնք ձեռնարկին եկամուտը յատկացուցին Երկրաշարժի շրջանին մէջ Հայ ընտանիքներ վերաբնակեցման ծրագրին, որ նախաձեռնուած է Վեհափառ Հայրապետին կողմէ բնակարաններ հայթայթելու տակաւին «Տոմիկ»ներու մէջ ապրող Հայ ընտանիքներու: Կ'արժէ յիշել որ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Օժանդակ Խորհուրդը 16000 Ամերիկեան Տոլար նուիրեց այս ծրագրին Վեհափառ Հօր Միտնի այցելութեան ընթացքին:



Բշ 13 Մայիս – Սրբազան Հայրը նախագահեց Թեմական հերթական ժողովին: Թեմական Պատգամաւորական Ժողովի (ԹՊԺ) գումարման թուականը մօտիկ ըլլալով, ժողովը ընդհանրապէս զբաղեցաւ ԹՊԺով, վաւերացուց Թեմական Խորհուրդի նիւթաբարոյական տեղեկագիրները, վաւերացուց օրակարգը եւ որոշեց անոր ընթացքը: ԹՊԺի մասին կարդալ այլուր: Ժողովը զբաղեցաւ նաեւ Կոմիտասի, Թումանեանի ծննդեան 150ամեակի եւ Հոգեշնորհ Տէր Հրանդ Վարդապետ Թահանեանի, որ Միտնի կը գտնուէր ընտանիքի անդամներու այցելութեան առիթով: Մեծ հետաքրքրութեամբ յիսունի հասնող ներկաները ունկնդրեցին սփիւռքի մէջ մեծցած երիտասարդ հոգեւոր հօր մաքուր հայերէնով հանդէս գալը, թէ



Ուրբ 17 Մայիս – Օրհնութեամբ Սրբազան Հօր եւ կազմակերպութեամբ Հայ Եկեղեցոյ Երիտասարդաց Միութեան, գլխաւորութեամբ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ տեղի ունեցաւ բարի գալստեան երեկոյ Մեծի Տանն Կիլիկոյ միաբան, Գանատա ծնած եւ մեծցած, Հոգեշնորհ Տէր Հրանդ Վարդապետ Թահանեանի, որ Միտնի կը գտնուէր ընտանիքի անդամներու այցելութեան առիթով: Մեծ հետաքրքրութեամբ յիսունի հասնող ներկաները ունկնդրեցին սփիւռքի մէջ մեծցած երիտասարդ հոգեւոր հօր մաքուր հայերէնով հանդէս գալը, թէ

ինչպես ան նուիրում էր հոգևոր կեանքին եւ թէ ինչպես հայկական կրթօճախի մէջ իր ուսանիլը ազդած էր առնելու իր որոշումը: Աւարտելէ ետք իր համալսարանական ուսումը, հեռու հայկական մթնոլորտէն, ան որոշած էր իր կեանքը նուիրել Աստուծոյ եւ Հայ Առաքելական Եկեղեցոյ, ուր ան անցուցած էր իր մանկութիւնն ու երիտասարդութիւնը: Իր խօսքին մէջ Հայր Հրանդ նշեց թէ նախ քան իր ուխտը կատարելը ան կատարած էր խորքային ուսումնասիրութիւններ զանազան հաւատքներու, փիլիսոփայութիւններու եւ տեսութիւններու, ինչպէս Մեծ Բամբինը, Հոլովոյթը, բայց Քրիստոնէութիւնն ու Աստուծոյ խօսքը զինք ուղղած էին եզրակացնելու թէ Ամենակարող Աստուած էր ստեղծիչը ամէն ինչի: Իր աստուածաբանական ուսումնասիրութիւնները զինք ուղղած էին դէպի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարան՝ Անթիլիաս, Լիբանան եւ ուր այժմ կը ծառայէ որպէս Էքիմենիզմի ընդհանուր պատասխանատու: Հարցումներու պատասխանելէ ետք, իր դասախօսութեան երկրորդ բաժնին մէջ Հայր Սուրբը Փաուրը Փոյնթով ցոյց տուաւ շատ հետաքրքրական ամփոփ պատկեր մը բոլոր այն հանգրուաններուն, որոնք կը կը սահմանեն «Հայ Քրիստոնէութիւն»ը: Ան բաղդատեց այդ հանգրուանները արեւու խաւարումի մը: Ան ընդգծեց մեր պատմութեան խաւար եւ լուսաւոր ժամանակաշրջանները սկսելով առաջին լուսաւորիչներէն, առաքելներ Սբ Թադէոսէն եւ Բարթողոմէոսէն, որոնք առաջին դարուն Աւետարանի պատգամը բերին Հայաստան, անցնելով հաւատքի՝ համար Սանդուխտ Կոյսի, Գայանեայց եւ Հովսիփեանց կոյսերու նահատակութեան, Սբ Գրիգոր Լուսաւորիչի հեթանոսներու քրիստոնէականացման եւ առաջին ամենայն հայոց կաթողիկոսութեան հիմնումին, Գրեբու գիտին եւ Աստուածաշունչի թարգմանութեան, Վարդանանցին, որով ապահովուեցաւ հայ ժողովուրդին քրիստոնէութեան պաշտամունքի իրաւունքը:



Իր բացման խօսքով Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան բարի գալուստ մաղթեց Հայր Սուրբին եւ ներկայացուց անոր հակիրճ կենսագրութիւնը իսկ փակման խօսքին մէջ Տէր Հայրը շնորհակալութիւն յայտնեց Հայր Հրանդին եւ զինք հրաւիրեց կատարելու փակման աղօթքը: Ան հրաւիրեց երիտասարդութիւնը, որ ձեռնարկէն ետք կազմակերպուած հիւրասիրութեան ընթացքին Հայր Սուրբին հետ աւելի մօտէն ծանօթանան եւ խօսին զիրենք յուզող հարցերուն մասին:



Շբ 18 Մայիս – Ուրբաթ 17 Մայիսի երեկոյեան Սրբազան Հայրը մեկնեցաւ Մելպուրն նախագահելու համար 2019ի Թեմական Պատգամաւորական Ժողովին (ԹՊԺ): Սովորութիւն է որ ԹՊԺն գումարուի Մայիս ամսու երրորդ Շաբաթ եւ Կիրակի օրերը, տարի մը Սիտնիի եւ տարի մը Մելպուրնի մէջ: Շաբաթ առաւօտ ժամը 9.30ին տեղի ունեցաւ Կալուածոց Յանձնախումբի ժողովը նախագահութեամբ Սրբազան Հօր: Ընդհանուր ժողովը քննարկեց զանազան հարցեր կալուածներու առնչուած եւ բանաձեւ որոշեց Կալուածոց Յանձնախումբի գործադիր վարչութեան՝ առ ի գործադրութիւն: Ժամը 12.30ին սկսաւ ԹՊԺը ներկայութեամբ 25 իրաւասու անդամներու: ԹՊԺին իրաւասու ձայնով կը մասնակցին Սրբազան Հայրը, Ծուխերու հոգևոր հովիւները,

Թեմական Խորհուրդի անդամները, Ծխական խորհուրդներու անդամները: Խորհրդակցական ձայնով ի պաշտօնէ կը մասնակցի Դիանապետը: Սրբազան Հօր հրաւերով ժողովին դիտորդի կարգավիճակով, հրաւիրուած էին երեք երիտասարդներ Եկեղեցիներու երիտասարդական կառոյցներէն, որոնցմէ ներկայ էին երկու ներկայացուցիչներ: Սրբազան Հայրը հրաւիրած էր նաեւ դիտորդներ Նոր Զելանտայէն, Փըրթէն, Ատրլէյտէն, Պրիսպընէն, ուր կան փոքրաթիւ համայնքներ: Ատրլէյտէն ներկայ էր Օրիորդ Հէլէնա Գասպարեան, որ ներկայացուց ժողովին Ատրլէյտի համայնքին ընդհանուր պատկերը եւ կատարեց իր առաջարկները: Միւս շրջաններէն հրաւիրեալները կամքէ անկախ պատճառներով չէին կարողացած մասնակցիլ: Ժողովը լսեց Սրբազան Հօր եւ Թեմական Խորհուրդի զոյգ տեղեկագիրները, վաւերացուց նիւթական տեղեկագիրը, ինչպէս նաեւ պիտճէն, լսեց երիտասարդական միութեանց տեղեկագիրները եւ առաջարկները, հանեց իր բանաձեւը առ ի գործադրութիւն Թեմական Խորհուրդին կողմէ: Ժողովի աստեճապետութիւնը ձեռնհասօրէն վարեց Պրն Զաւէն Եաղճեան իր հետ դիւանի անդամներ ունենալով Օրիորդներ՝ Ռոպերթա Հօսիկեան (Անգլերէնի աստեճապետ) եւ Յասմիկ Եալլայեան (Հայերէնի աստեճապետ):



Սուրբ Աստուածածին Եկեղեցոյ Ծխական Խորհուրդը բարձր մակարդակով կատարած էր ժողովի բոլոր կարգադրութիւնները իսկ Տիկնանց Յանձնախումբը ստանձնած էր ճաշերու պատրաստութիւնը: Կէսօրուան դադարին, Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Սուրբ Աստուածածին Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի աստեճապետին եւ Դիանապետին այցելեց Եկեղեցոյ կից Ալիինեան Շաբաթօրեայ Վարժարանը, ուր դասարան առ դասարան շրջելով խրախուսեց աշակերտները, դասաւանդող ուսուցչուհիները եւ օրինեց զանոնք: Ժողովը իր արարտին հասաւ ժամը 7.30ին, որմէ ետք ժողովարահին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական ընթրիք հիւրասիրութեամբ Սուրբ Աստուածածին Եկեղեցոյ

Ծխական Խորհուրդին եւ Տիկնանց յանձնախումբին: Յաջորդ առաւօտ Սրբազան Հայրը հանդիսապետեց Կիրակիի Պատարագին, զոր մատուցեց Հոգեշնորհ Տէր Երեմիա Վարդապետ Աբգարեան, Հոգեւոր Հովիւ Սուրբ Երրորդութիւն Եկեղեցոյ: Պատգամաւորները, հաւատացեալ ժողովուրդին հետ միասին հաղորդուեցան եւ ունկնդրեցին Սրբազան Հօր ոգեւորիչ քարոզը: Աշխատանքի նոր շրջան մը կը բացուի թեմական խորհուրդին համար, Աստուծոյ կամքով եւ Սրբազանին ու Թեմականին ջանքերով 2019-2020 տարեշրջանին Առաջնորդարանը կը դառնայ մեղուափեթակ եւ հոգեւոր դաստիարակութեան կեդրոն: Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Աստեճապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեանի, Կիրակի երեկոյ վերադարձաւ Միտնի:



Բ2 20 Մայիս – Դիանապետ Նշան Պասմաճեանի հետ միասին Սրբազան հայրը Առաջնորդարանին մէջ ընդունեց Գանատահայ մտաւորական, բանաստեղծ եւ երկար տարիներու Մոնթրէալի Մուրք Յակոբ Վարժարանի Հայերէնի ուսուցիչ Պրն Յարութիւն Պերպլերեանը, որ Համազգայինի Շրջանային Վարչութեան կողմէ մէկ ամսուան համար Միտնի հրաւիրուած էր ուսումնասիրելու Համազգայինի ամենօրեայ եւ շաբաթօրեայ վարժարաններուն



Հայերէնի ուսուցման մեթոտները եւ առաջարկներ ներկայացնելու Շրջանային Վարչութեան: Ազգային հարուստ փորձառութիւն ունի Պրն Պերպլերեան եւ հեղինակ է բանաստեղծական 4 հատորներու: Սրբազանն ու հիւրը ունեցան մօտ երկու ժամուան սիրալիբ զրոյց եւ քննարկեցին Հայ դպրոցն ու եկեղեցին յուզող զանազան հարցեր: Պրն Պերպլերեանի այցը Միտնի անկասկած իր դրական ազդեցութիւնը պիտի թողու մեր կրթական համակարգին վրայ: 10 Մայիսին Պրն Պերպլերեան դասախօսութիւն մը տուաւ Բանոյեան Կեդրոնին մէջ նիւթ ունենալով՝ Արեւմտահայ Արդի հայ Բանաստեղծութիւնը: Ներկայ էին աւելի քան 80 գրասէրներ: Ձեռնարկին հրաւիրուած էր նաեւ Դիանապետը եւ որ հրաւիրուեցաւ կատարելու փակման խօսքը:



Դ2 22 Մայիս – Ընդառաջելով նահանգապետուհի Գլատիս Պերէճիքլեանի հրաւերին Դիանապետը մասնակցեցաւ Խորհրդարանի Իֆթարի ճաշկերոյթին: Ներկայ էին 200ի շուրջ կրօնական, կառավարութեան եւ ընդդիմադիր կուսակցութեան ներկայացուցիչ խորհրդարանի անդամներ ու նախարարներ: Իֆթարի այս ճաշկերոյթները առիթներ են յարաբերական աշխատանքի տարածման:

Ե2 23 Մայիս – Սրբազան Հայրն ու Դիանապետը Առաջնորդարանին մէջ ընդունեցին Համազգային Նայիրի եւ ՀՄԸՄ Արարատ մասնաճիւղի Վարչութեան նորընտիր անդամները յանձինս՝ Քլար Յարութիւնեանի, Մարիա Ղահրամանեանի, Անի Պօղոսեանի, Քարէն Պօղոսեանի, Թաղէ Քարամեանի, Ռազմիկ Ասատրեանի եւ Արմօնդ Հայրապետեանի: Վարչութեան այցելութիւնը կը միտէր Սրբազան Հօր ներկայացնելու նոր վարչութեան անդամները եւ շնորհաւորելու Սրբազան Հայրը Արքութեան տիտղոսի տուուչութեան համար: Այս առիթով Վարչութիւնը գեղեցիկ յուշանուէրով մը պատուեց Սրբազան Հայրը: Սրբազան Հայրը դրուատանքով արտայայտուեցաւ Նայիրիի տարած հայապահպանման ի նպաստ մարզամշակութային աշխատանքին մասին: Ան իր պատրաստակամութիւնը յայտնեց իր ներդրումը կատարելու որեւէ աշխատանքի մէջ ուր վարչութիւնը յարմար կը նկատէ տանիլ իր կամ որեւէ հոգեւորականի կողմէ: Սրբազան Հայրը ըսաւ միասնական աշխատանքով է միայն որ կրնանք համայնքին եւ մեր գալիք սերունդներուն ծառայել: Վարչութեան անդամները, գլխաւորութեամբ Առաջնորդարանի բարերար Թաղէ Քարամեանի զանազան հարցեր ուղղեցին Սրբազան Հօր, որոնց սպառնիչ պատասխան տուաւ Սրբազան Հայրը: Քննարկուեցան օտար ամուսնութիւններու, Թումանեան Շաբաթօրեայ վարժարանի եւ Հայ ժողովուրդի հոգեբանութեան վերաբերող հարցեր: Սրբազան Հայրը, ինչպէս միշտ կրկնած է, ըսաւ թէ Առաջնորդարանին դռները միշտ բաց են կազմակերպութիւններու առաջ համատեղ աշխատանք տանելու համար: Յուսով ենք որ մօտ երկու ժամուան սիրալիբ այս հանդիպումը յարաբերութեան եւ համագործակցութեան նոր էջ կը բանայ Առաջնորդարանի եւ Նայիրիի միջեւ:



Ուրբ 24 Մայիս – Ընկերակցութեամբ Ատենապետ Սարգիս Տէր Պետրոսեանի եւ Դիանապետ Նշան Պասմաճեանի, ընդառաջելով Համազգային Գօլտըն Ճեմարանի տնօրէնութեան հրաւերին, Սրբազան Հայրը ներկայ գտնուեցաւ Ճեմարանի աւանդական Մեծ Ծնողներու հաւաքին, կազմակերպուած Ծնողաց Յանձնախումբին եւ Տնօրէնութեան



կողմէ եւ որ տեղի ունեցաւ վարժարանի Նալպանտեան սրահին մէջ մասնակցութեամբ 300ի հասնող ծնողներու, մեծ ծնողներու, ուսուցիչներու եւ աշակերտութեան: Ներկայ էին նաեւ հայկական զանազան կազմակերպութիւններու ներկայացուցիչներ: Ձեռնարկին մասնակից էր վաստակաւոր հայրենի երգիչ Մկրտիչ Մկրտիչեան, ծանօթ որպէս «Մակիչ»: Երգիչը Աւստրալիա կը գտնուէր Հայաստանի առաջին հանրապետութեան 101րդ տարեդարձի միջոցառումներուն իր մասնակցութիւնը բերելու համար: Ան «Հոռովել»ով եւ «Մեր Հայոց Լեզուն» երգերով ծափողջոյններ իլեց հանդիսականներէն: Հանդիսավարութեամբ Տիկին Սօնիա Պետրոսեանի (Հայերէն) եւ Սթիվ Ֆերիասի(Անգլերէն) ներկայացուցեցաւ ճոխ գեղարուեստական յայտագիր մը, պատրաստուած Ուսուցչուհիներ Փերի Մինասեանի, Արփի Դաւիթեանի, Պերի Մարաշլեանի եւ Այտա Սարեանի կողմէ, ուր պարերով, երգերով եւ թատրոններով մեր պատանի աշակերտներն ու աշակերտուհիները կու գային անգամ մը եւս ապացուցելու իրենց մեծ հայրիկներուն ու մայրիկներուն, թէ իրենց գուրգուրանքը, իրատները, դաստիարակութիւնը յում պէտս չէին եղած եւ իրենք հպարտ էին իրենց հայութեամբ եւ վճռական՝ օղակ հանդիսանալու զիրենք յաջորդող սերունդներուն հայ պատկանելութեան պահպանման մէջ: Մթնոլորտէն խանդավառուած կատարուեցաւ մօտ \$11,000 նուիրատութիւն: Խօսք առաւ Ճեմարանի տնօրէն Պրն Էտի Տեմիրճեան, որ Հայերէն եւ Անգլերէն լեզուներով բարի գալուստ եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներուն եւ անգամ մը եւս շեշտեց թէ Ճեմարանի առաքելութիւնն էր ծառայել Հայ համայնքի կրթական պէտքերուն: Բեմ հրաւիրուեցաւ Ճեմարանի շրջանաւարտ եւ այժմ մանկական գիրքերու հեղինակ (Արեւելահայերէն, Արեւմտահայերէն, Անգլերէն) Տիկին Թինա Ջուլֆայեան, որուն հրատարակած վերջին 10 գիրքե-

րուն շնորհահանդէսը տեղի ունեցաւ: Հեղինակը խօսք առաւ եւ իր երախտագիտութիւնը յայտնեց դպրոցի տնօրէնութեան, Հայ Առաքելական Եկեղեցւոյ, մանաւանդ Արժ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանին, որ իր ցուցմունքներով սատար հանդիսացած էր այս գեղեցիկ հատորներուն հրատարակման: Ապա բեմ հրաւիրուեցաւ Սրբազան Հայրը, որ իր խօսքին մէջ շեշտեց այս օրուան կարեւորութիւնը նշելով երեք կէտեր, նախ՝ որ այսօր Մայիս էր եւ այդ մեր յաղթանակի ամիսն էր Վարդանանցով, Մարտարապատով, Հայաստանի անկախութեան հռչակմամբ, Շուշիի յաղթանակով եւ այլք: Երկրորդ, որ Մեծ Ծնողներու յարգանքի օրն էր, անոնց երախտագիտութիւն յայտնելու օրը եւ թէ անոնց օրհնաբեր ներկայութիւնը որքան կարեւոր էր մեր կեանքէն ներս, երրորդ՝ այդ օրը թոռներուն գիրք նուիրելու օրն էր: Սրբազան Հայրը մեծապէս տպաւորուած էր Գօլստընի այս սովորութենէն որ մեծ հայրերն ու մայրերը բռնելով իրենց թոռներուն ձեռքերէն զանոնք կ'առաջնորդէին Չափրագեան Գրադարան, ուր գրադարանապետուհի Տիկին Այտա Սարեանի տնօրինութեամբ եւ կամաւոր աշակերտներու օգնութեամբ մեծ ծնողները գիրքեր կը գնէին եւ կը նուիրէին իրենց թոռներուն: Քաջալերուած՝ Սրբազան Հայրը ինքն ալ երկու աշակերտուհիի « մեծ հայրիկութիւն» ըրաւ եւ



անոնց համար գնեց գիրքեր: Սրբազանը դրուատեց Տիկին Ջուլֆայեանի տարած աշխատանքը եւ քաջալերեց հանդիսականները Հայերէն գիրքերով հարստացնելու իրենց հայկական օճախները: Հանդիսութիւնը ավարտեցաւ Սրբազան Հօր Պահպանիչով: Ապա, Տնօրէն Տեմիրճեանի ուղեկցութեամբ Սրբազան Հայրը այցելեց Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի կիսանդրիին զետեղուած Ճեմարանի շրջափակին մէջ:

Կիր 26 Մայիս - Ընդառաջելով ՀՕՄԻ Շրջանային Վարչութեան հրաւերին Առաջնորդ Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, Տիարք Սարգիս Տէր Պետրոսեանին, Պետրոս Զօրլուի, Աւօ Գարակէօզեանին եւ Դիւանապետին մասնակցեցաւ ՀՕՄԻ օրուան տօնակատարութեան ի ներկայութեան 300ի

շուրջ ՀՕՄուհիներու, հանդիսատեսներու, հայկական համարեա բոլոր կազմակերպութիւններու ներկայացուցիչներու՝ North Ryde School of Arts Community Centreի մէջ: Աւանդութիւն դարձած ձեռնարկի ընթացքին Երջանային Վարչութիւնը հակիրճ հաշուետուութիւն մը տուաւ ժողովուրդին իր տարած միամտայ գործունէութեան մասին: Չորս ՀՕՄուհիներ պարգևատրուեցան ՀՕՄի շքանշանով, Տիկնայք Յասմիկ Զառացեան, Արշալոյս Թեմիզեան, Արշալոյս Մանճիկեան եւ Նահանգապետուհի Օրդ. Գլատիս Պերէճիքեան: Հանդիսավար՝ Տիկն Սօսիս Պետրոսեան: Երջ Վարչութեան ատենապետուհի Տիկն Նորա Սեւակեանի սրտի խօսքէն ետք բեմ հրաւիրուեցաւ նահանգապետուհին, որ սահուն Հայերէնով տուաւ իր պատգամը: Ան ըսաւ « ՀՕՄի օրը պէտք է նուիրենք հազարաւոր ՀՕՄուհիներուն եւ զիրենք յիշենք իրենց նուիրումին համար, անոնք ցահը վառ պահեցին եւ փոխանցեցին սերունդէ սերունդ: 16 տարիէ ի վեր ես քաղաքական աշխատանքի մէջ եմ եւ նեցուկը ունիմ ՀՕՄին: Եթէ ՀՕՄուհին զիս չընդունէր իր գրկին մէջ ես չէի ըլլար հոն ուր որ եմ այժմ»: Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան երիտասարդ անդամներ հարցումներ ուղղեցին Նահանգապետուհիին, որոնց ան Հայերէնով պատասխանեց: Հետեւեալ գաղափարները արտայայտեց Օրիորդ Պերէճիքեան, զորս ամփոփ կը ներկայացնենք. «Իմ մաս կազմելովս Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան շահած եմ ինքնավստահութիւն եւ ժողովական կեանքի մէջ ձեռնբերելութիւն: Ժողով վարելը ես այնտեղ սորվեցայ: Ժողովական կեանքի այս փորձառութիւնս մեծ օգուտ ունեցաւ ինծի ապագայի գործունէութեանս մէջ: Այնտեղ նաեւ սորվեցայ թէ ինչպէս զոհողութիւն կարելի է ընել, ինչպէս ուրիշը հասկնալ: Այսօր իմ կեանքս այդ է եւ ես իմ նահանգիս զոհողութիւն ընելով է որ զայն կ'արժեւորեմ: Չզղջացի երբ թողուցի դրամատան մէջ իմ գործս եւ որոշում առի քաղաքականութեան մէջ մտնել: Շատ դժուար որոշում էր: Մակայն մտածեցի որ օր մը չզղջամ որ դժուար ճամբան չէի ընտրած եւ

դիրքինով գոհացած էի: Իմ խորհուրդս է երիտասարդ սերունդին որ մարդ պէտք է ընդունի այն ինչ որ կեանքը իրեն կը հրահանէ: Այն ինչ կը վերաբերի ապագային՝ ես անոր մասին շատ չեմ մտածեր, մէկ բան զիտեմ որ գործը լաւ պէտք է ընես, խղճմտանքով եւ անսակարկ, այլապէս ապագայ չես ունենար»: Նահանգապետուհին իր պատասխաններուն մէջ շեշտ դրաւ լուստեսութեան հանգամանքին վրայ: « Լուստեսութիւնն է որ քու ճամբադ կը բանայ, ես միշտ լուստես եղած եմ եւ այդպէս յառաջ գացած»: Նահանգապետուհիին տուած խորհուրդները վստահաբար պիտի քաջալերեն մեր երիտասարդները քալելու Գլատիսի ճամբով եւ նոր Գլատիսներ պիտի ուրուագծուին Աւստրալահայ գաղութի հորիզոնին վրայ: Գեղարուեստական գեղեցիկ յայտագիր մը



ներկայացուեցաւ, որմէ ետք բեմ հրաւիրուեցաւ Սրբազան Հայրը տալու համար իր պատգամը եւ կատարելու փակման աղօթքը: Սրբազան Հայրը ըսաւ, որ ինք միշտ նեցուկ կանգնած է ՀՕՄին, ապա շարունակելով՝ « յատկանշական է ՀՕՄի ծննդեան թուականը, ինչ զարմանահրաշ ծնունդ է ան: Հարց պէտք է տանք մենք մեզի թէ ո՞վ պիտի զբաղէր Կիլիկիայով, Հայոց Ցեղասպանութենէն հազիւ ճողոպրած Հայ որբով, ո՞վ պիտի ինամէր Ա. Հանրապետութիւն ապաստանած որբերը, եթէ չըլլար ՀՕՄը: ՀՕՄուհիները ամէն տեղ են Սփիւռքի մէջ եւ այդ իրենց նուիրումին արդիւնքն է: Կը շորհաւորեմ եզակի աշխատանք տարած ՀՕՄուհիները, որոնք արդարօրէն գնահատուեցան այս զիշեր, անոնք ռահվիրաներ են, որոնց օրինակով է որ պիտի գործեն ՀՕՄի փաղանգները: Անոնք կառչած ՀՕՄի աւանդութեանց ՀՕՄի շունչով պիտի դաստիարակեն ՀՕՄի գալիք սերունդները: Իսկ այստեղ ունինք բարձրարժէք ՀՕՄուհի Գլատիս Պերէճիքեանը, եթէ անզրկացիք ունին երկաթեայ տիկին մենք ունինք բարձր արժանիքներով Ադամադեայ Տիկն, արամանդակուտ նկարագրի տեր Հայուհի, որուն տարած աշխատանքը յօգուտ Աւստրալիոյ եւ ի փառս Հայ ժողովուրդին հսկայ է:




Բ2 27 Մայիս – Սրբազան Հայրը նախագահեց Կալուածոց Յանձնախումբի ժողովին որ քննարկեց 18 Մայիսին Մելպուրնի մէջ գումարուած Կալուածոցի ընդհանուր ժողովին ներկայացուած առաջարկները:



Դ2 29 Մայիս – Յատուկ ժամադրութեամբ Սրբազան Հայրն ու դիւանապետը քաղաքավարական այցելեցութիւն մը տուին հարեւան Էմմանուէլ Սինակոկ, որ կը պատկանի Հրեայ Յառաջդիմական Շարժումին, բոլորովին տարբեր Հրեայ Ուղղափառներէն եւ ուր ընդունուեցան Սինակոկի Բաբբի Նիքոլ Բոպըրթսի եւ Տիկին Փօլին Լազարուսի կողմէ: Ընդունելութեան ընթացքին Բաբբին եւ Տիկին Լազարուս բացատրութիւն տուին իրենց հիւրերուն Յառաջդիմական Շարժումին, Սինակոկին եւ անոր գործունէութեան մասին, ան ըլլայ բարեսիրական, երիտասարդական, մանկամտօրի վերաբերեալ եւայլն: Բաբբին շրջապտոյտ մը կատարեց հիւրերուն հետ Սինակոկի աղօթավայրին մէջ եւ յաւելեալ բացատրութիւն տուաւ ծէսերուն մասին: Մէկուկէս ժամուան սիրալիւր ընդունելութեան աւարտին Բաբբին խոստացաւ այցելել Առաջնորդարան եւ աւելի ամրապնդել բարի դրացնութեան կապերը:

Ե2 30 Մայիս – Համբարձման Տօնին առթիւ Սրբազան Հայրը պատարագեց Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ մասնակցութեամբ Արժանապատիւ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանի, Տէր Պարթեւ Քահանայ Գարագաշեանի եւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, ինչպէս նաեւ Լուսաւորիչ դպրաց խումբի կարգ մը անդամներուն, սարկաւազներու եւ դպիրներու: Աշխատանքի օր ըլլալով ներկայ ժողովուրդին թիւը նուազ էր քան սովորական Կիրակի օրերու թիւը: Յաւուր պատշաճի քարոզեց Սրբազան Հայրը, բացատրելով Համբարձման Խորհուրդին իմաստը: Յաւարտ Պատարագին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն Էտկարեան սրահին մէջ: Սրբազան Հայրը զօրաւիզ է եւ հետամուտ մեր աւանդութեանց պահպանման եւ առ այդ մեր ազգային-եկեղեցական տօները կը յիշատակէ իրենց օրերուն:





Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շնորհաւորական Ուղերձը Հանրապետութեան Տօնի Առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում հայրենաբնակ եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին՝ Հանրապետութեան օրուայ առիթով:

Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակումը իրականութիւն դարձաւ մայիսեան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործութիւններով: Նրանց փառապանծ յաղթանակը դարձաւ հիմքը մեր անկախ պետականութեան վերահաստատման, որը դարաւոր երազանքն էր մեր ժողովրդի:

Յանուն հայրենիքի, մեր ինքնութեան ու պետականութեան համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբութիւնների հանդէպ սիրոյ եւ հաւատարմութեան վկայութիւնը պատգամ է իրաքանչիւրիս լինելու արժանաւոր ու նուիրեալ զաւակը ազգի եւ հայրենեաց: Սիրելիներ, այսօր էլ նոյն ոգով, միասնականութեամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականութիւնը, Հայաստանում եւ Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղուայ օրուայ լաւատեսութեամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել եւ կերտել շէն ու լուսաւոր մեր ապագան:

Ի խորոց սրտի Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Երկնաւոր Տէրը զօրացնի եւ անսասան պահի հայրենի մեր պետականութիւնն ու օգնական լինի աշխարհասփիւռ մեր ժողովրդին՝ արգասաւորելով ի սեր հայրենեաց բոլորիս ջանքերն ու իրագործումները:

Օրհնութեամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



MESSAGE OF HIS HOLINESS KAREKIN II, SUPREME PATRIARCH AND CATHOLICOS OF ALL ARMENIANS, ON THE FIRST ARMENIAN REPUBLIC DAY

From the Mother See of Holy Etchmiadzin, we are extending our blessings and congratulations to our people on the occasion of the First Armenian Republic Day.

The declaration of the First Republic of Armenia became a reality in the May heroic battles through the courage of our fathers. Their glorious victory became the basis of the re-establishment of our independent statehood, which was a century-old dream for our people.

The heroic deeds of the Armenians who have struggled for our homeland, our identity and statehood, the testimony of love and faithfulness towards the nation and our sanctuaries is a message to each of us to be a worthy and devoted child of our nation and homeland. Dear faithful, today with the same spirit and unity, we must be able to maintain our independent statehood, our achievements in Armenia and Artsakh, and with the optimism of tomorrow, to continue building a developing country and a bright future.

We pray that God keep our statehood and Homeland strong under His Holy Right Hand, supporting the Armenian nation dispersed throughout the world and granting success to all our efforts for the love of the Homeland. With Blessings

KAREKIN II CATHOLICOS OF ALL ARMENIANS

DIOCESAN NEWS

Thursday 2 May – The Primate His Eminence Archbishop Haigazoun Najarian, with the Chancellor Deacon Nishan Basmajian, received the Armenian Relief Society (ARF or HOM) Regional Committee in the Diocesan Centre. The purpose of the Committee's visit was to congratulate the Primate on the bestowal of his new title and to formally invite him to the 26 May HOM Event at which the NSW Premier Gladys Berejiklian will attend. During the visit, the Primate was informed of the current activities of the Society, its chapters and as always, expressed his support of their challenging endeavours. The HOM Committee members thanked the Archbishop, the Diocesan Council and the Parish Priests for their support and encouragement of all HOM events. Suggestions were exchanged and mutually agreed to combine efforts to benefit our growing younger generations in our families and the Homeland. Emphasis was placed on education and biblical teaching. During the one and a half hour constructive meeting a new window of opportunity was unveiled between the Diocese and HOM. The Primate and Chancellor confirmed their participation in the abovementioned calendar event.



Friday 3 May –

At the invitation of the Homenetmen Training Committee, the Primate accompanied by the Chancellor participated

in a seminar on leader training held in the Naremburn Park Hall. The Archbishop gave a summary of the Holy Mass, the Holy Sees of the Armenian Apostolic Church and the national profile of the Church. The leaders raised a range of questions and the Primate provided detailed responses to each. He invited the Homenetmen leaders to a sequel seminar in the Diocesan Centre and declared to all attending that he is prepared to dedicate his time and energy to the education of the younger

generation. The commitment to education of Homenetmen is truly commendable, forging the way to grow and develop new leaders and their understanding of the role of the Armenian Church in an integrated national and church life.

Saturday 4 May - The Chancellor Nishan Basmajian was present at the lecture organised by the AGBU Sydney Chapter of visiting AGBU Central Board Member, Founder and President of the Armenian Virtual College (AVC), Dr Yervant Zorian. Dr Zorian who resides in San Francisco is the designer of 35 inventions. The AVC commenced 2006 for individual learning



and developed into the wider platform benefitting Armenian schools in 2009 by teaching students; and presently reaching the Sydney AGBU Alec Manoogian Saturday School students, in Armenian language, history, culture and architecture. The system of learning is available in the Eastern and Western Armenian dialects, English, Russian, Spanish, French and Turkish. Dr Zorian explained and responded to various questions raised by close to 80 keen community members. It is hoped that interest will lead to the AVC being implemented in the Sydney and Melbourne Armenian communities. Dr Zorian had delivered the same address to the Armenian community in Melbourne on 3 May.



Sunday 5 May – Dr Zorian and his wife, Dr Rita Shadarevian-Zorian visited the Holy Resurrection Church and the Diocesan Centre accompanied by the AGBU Sydney Chapter Chairman Mr Mihran Lepejian and Mr Noobar Yacoobian, President of the Armenian Society of New Zealand. It is worth noting that in the city of Auckland, New Zealand, five students take part in Armenian language AVC classes. The visitors were the guests of the Primate, the Chairman Mr Sarkis Der Bedrossian and the Chancellor. Dr Zorian gave a comprehensive summation of the technology to teach language and culture on a wider scale. The discussion resulted in the Primate’s decision to appoint a committee under his direction, to adopt and implement the AVC within the local community.

Friday 10 May – Under the leadership of Yereckin Hasmik Hambarzumyan, Mothers’ Day was celebrated in the Armenian Welfare Centre. The Archbishop congratulated each mother, grandmother and great grandmother; blessing them and wishing them good health. The weekly attending senior fathers and grandfathers also conveyed their warm messages to the mothers.

Friday 10 May – Chancellor Nishan Basmajian participated in the Islamic Charitable Association Iftar Dinner under the auspices of Sheik Salim Alouani, the president of the Australian *Dar Al Fatwa* (the highest Council of Islam) in Liverpool. Several leading political figures were present including the Premier, Ministers, Opposition and various religious leaders from the Islamic, Christian, Hindu and Bahai faiths, etc. A program of entertainment was included. To its credit, this Association has a range of charitable institutions and schools teaching Arabic language and religion. The Association also represents Al Azhari, the leading Arabic world theological centre with its university and mosque. Two years ago, Archbishop Najarian and the Middle Eastern Church Leaders were the guests of the Azhari Imam, Mohammed El Tayeb, and were impressed by his open-minded views. The Chancellor and Imam Alouan had the opportunity to converse on the potential of inter-faith activities. *Dar Al Fatwa* is a staunch advocate for the ideology of co-existence and harmony, resisting and condemning extremist ideology.



Sunday 12 May – Archbishop Najarian was the honoured guest of Holy Resurrection Church’s Ancillary body to the Parish Council at the Mothers’ Day luncheon held in the Edgarian hall following the Divine Liturgy. He was joined by Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian with his wife, the Reverend Fathers and Yeretsgins, Parish Council Chairman Mr Bedros Zorlu and his wife. The afternoon was filled with joyfulness, great Armenian hospitality and entertainment. The dedicated organising committee of ladies, mothers themselves, demonstrated the true essence of motherhood in their sacrificial service to ensure everyone had a good time celebrating with their families. The function also served a dual

purpose in raising funds for the rehousing project of a family still living in a domik thirty years after the earthquake in Armenia. This outreach program is under the direction of the Mother See of Holy Etchmiadzin. The Parish Council of Holy Resurrection Church pledged its contribution of 16,000USD to His Holiness Karekin II during the Pontifical Visit earlier this year.



Friday 10 May – With Reverend Father Avetis Hambarzumyan and the Chancellor, Archbishop Najarian received Very Reverend Father Hrant Tahanian from the Great House of Cilicia in the Diocesan Centre. The Reverend Father was on a family visit in Sydney. During the warm, cordial conversation, the Archbishop Najarian suggested he might wish to meet with the youth to which he gladly agreed. (Read details of the 'Meet and Greet' in 17 May.)

Monday 13 May – Archbishop Najarian presided over the Diocesan Council periodic meeting. As the annual Diocesan General Assembly date was drawing near, the meeting agenda focused primarily on the Assembly; the Diocesan Council Activities and Financial Reports were ratified, and the agenda with the format of proceedings confirmed. Details of the Assembly are reported separately. The Council meeting

also discussed the commemorations of the 150th anniversary of Gomidas and Toomanian, as well as the 20th anniversary of the passing of Karekin I Catholicos of All Armenians of blessed memory.

Friday 17 May – With the blessing of Archbishop Najarian the Armenian Church Youth ACYA of the Holy Resurrection Church under the leadership of Reverend Father Avetis Hambarzumyan hosted a 'Meet and Greet' evening with Very Reverend Father Hrant Tahanian, a Canadian-born Armenian priest who was on a family visit in Sydney. It was interesting for the mixed audience of fifty comprised of youth and parents to hear from this articulate, fluent Armenian-speaking diaspora raised young man of how he entered the priesthood and how his involvement in the Armenian Church, the Armenian community and education in an Armenian school impacted on his decision. Following his university studies and experiences away from the close knit Armenian environment, he had a calling to devote his life to God and the Armenian Apostolic Church in which he was raised and nurtured from his childhood and throughout his youth. In his address, he explained how before making a commitment, he explored different faiths, philosophies and theories such as the Big Bang and evolution but was drawn to the fact that Christianity and God's Word contained the answers to the Almighty Father as the Creator of all. His theological studies led him to the Great House of Cilicia in Antelias, Lebanon where he currently serves as the Ecumenical Director. After an opportunity to pose questions on his vocation and the path leading to it, the second half of his address was a PowerPoint presentation in which he gave an interesting overview of the stages or milestones that defined the beginning of



Armenian Christendom. He compared them to a solar eclipse and the phases of light and darkness in our history, commencing with the first enlighteners, from the Apostles St Thaddeus and St Bartholomew bringing the Gospel message to Armenia in the first century, the execution of the first Armenian martyr St Sandoukht, followed by the martyrdom of St Hripsime and St Gayane for their faith, St Gregory the Illuminator for the conversion of the Armenian nation from paganism also instituted the first Catholicos of All Armenians, St Mesrob Mashdots for founding the Armenian Alphabet and translating the Holy Bible, and St Vartan with his Companions for their martyrdom in the Battle of Avarayr which ultimately secured Armenians' right to practice Christianity.



At the start of the gathering, Father Avetis Hambardzumyan opened the session welcoming the Reverend Father to the parish and presenting his brief biography. At the conclusion, he thanked Father Tahanian inviting him to give the closing prayer and welcomed the youth to spend some one on one time to personally make his acquaintance whilst everyone else enjoyed refreshments.

Saturday 18 May – On Friday 17 May in the evening, the Primate left for Melbourne, to preside over the 2019 Diocesan General Assembly. As has become customary, the Assembly is held on the third Saturday and Sunday month of May, alternately in Sydney and Melbourne each year. On the Saturday morning at 9.30am the Properties Committee Annual General Meeting was held with the Primate presiding. Various matters

were discussed in relation to the properties and set guidelines for the committee to follow. At 12.30pm the General Assembly Meeting commenced with 25 eligible delegates present comprising of the Primate, Parish Priests, Diocesan and Parish Councillors. The Chancellor by way of his position was present as an observer. At the Primate's invitation three youth representing the three parish youth groups were invited as observers of which two were able to attend. The Primate had also invited observers from New Zealand, Perth, Adelaide and Brisbane, where small communities have been established. Attending from Adelaide was Ms Helena Gasparyan who presented a general profile of the Adelaide community and put forward her suggestions. Due to circumstances beyond their control, the invitees from the other communities were unable to attend. The meeting heard the



Activity Reports

of the Primate and the Diocesan Council, ratified the Financial Reports and the Budget; heard the Reports of the youth groups with their suggestions, and confirmed the resolutions of the meeting for the Diocesan Council to action. The elected Mr Zaven Yaghljian as Chairman of the Meeting, Miss Roberta Hosikian, English Secretary and Miss Hasmig Yaylayan, Armenian Secretary. The St Mary's Church Parish Council organised and hosted all aspects of the two-day meetings to an impressive standard and the Ladies Auxiliary had attended to all the meals.



During the lunchtime interval, the Primate, accompanied by the St Mary's Church Parish Council Chairman and the Chancellor, visited the Aginian Saturday School, met with each class individually, encouraging the students and their teachers, bestowing his blessings upon them.



The first day's meetings concluded at 7.30pm, followed by a formal dinner, hosted by the St Mary's Church Parish Council and the Ladies Auxiliary. The next morning, the Primate presided over the Sunday Holy Mass, celebrated by the Parish



Priest of Holy Trinity Church, Very Reverend Father Yeremia Abgaryan. The delegates joined the community faithful in receiving Holy Communion and the Primate's inspiring sermon. A new phase of service opens for the Diocesan Council. With God's will and the efforts of the Primate and the Diocese, the 2019-2020 year will be a beehive of activity and a centre for spiritual education. The Primate returned to his official residence in Sydney Sunday evening, accompanied by the Chairman Mr Sarkis Der Bedrossian.

Monday 20 May – With the Chancellor Nishan Basmajian, Archbishop Najarian received Canadian intellectual, poet and long-time Montreal St James School Armenian language teacher, Mr Haroutiun Berberian, who has been invited to Sydney by the Hamazkaine Regional Committee for a one month study of our Hamazkaine day and Saturday School's Armenian language teaching methods and to present his observations and suggestions to the Regional Committee. Mr Berberian has a wealth of experience and knowledge and is the author of four volumes of poetry. The Primate and guest had opportunity for a pleasant two hours of conversation, discussing matters concerning the Armenian schools, church and other community issues. The visit by Mr Berberian will undoubtedly leave a positive impression on our educational system. On 10 May Mr Berberian delivered a Lecture in the Panoyan Centre titled 'Modern Western Armenian Poetry'. More than 80 poetry enthusiasts attended the event, including the Chancellor who had been officially invited and was asked to deliver the closing address.



Wednesday 22 May – By the invitation of Premier Gladys Berejiklian, the Chancellor participated in the Iftar Dinner in Parliament House. Close to 200 political, religious, government and general parliamentary members and Ministers were present at the Dinner. This Iftar Dinner gives opportunity for the forging of working relationships.

Thursday 23 May - In the Diocesan Centre, the Primate and the Chancellor received the recently elected Hamazkaine Nairi and Homenetmen Ararat Chapter committee members; Klar Haroutiunian, Maria Kahramanian, Ani Boghosian, Karen Boghosian, Tadeh Karamian, Razmik Assadrian and Armont Hayrabedian. The purpose the Committee's visit was to acquaint the Archbishop with the new team and to congratulate the Primate on his recently elevated title to Archbishop. For this occasion, the Committee presented the Primate with a beautiful token gift. In response, the Archbishop expressed his appreciation of the commitment of Nairi to the preservation of the Armenian identity in the community in the field of sports, and his continued commitment to support their efforts in any way with the clergy. He continued that it is only through our united work that we can serve our community and the future generations. The committee members, headed by Diocesan benefactor Tadeh Karamian, raised various questions directed to the Archbishop who responded with comprehensive detail. The topics discussed included the matter of inter-racial marriages, the Toomanian Saturday School and the Armenian community psyche. As always, the Archbishop reiterated his open door stance to the organisations - to unite in concerted works. We are hopeful that this two hour long cordial visit has opened a new page of relations and joint collaboration between the Diocesan Centre and Hamazkaine Nairi.



Friday 24 May – At the invitation by the Hamazkaine Galstaun College Principal, Archbishop Najarian attended the Grandparents' Day celebration, organised by the Parents' Committee, with the Chairman Sarkis Der Bedrossian and the Chancellor Nishan Basmajian accompanying him. The celebration was held in the Nalbandian Hall with close to 300 parents, grandparents, teachers and students gathered with representatives of several community organisations. Armenian singer Megerditch Megerditchian known as 'Magich' entertained, who is in Australia for the 101st anniversary commemorations of the first Republic of Armenia. Master of ceremonies, Mrs Sonia Bedrossian (Armenian) and Steve Ferhadi (English) introduced an impressive program produced by the teachers, Peri Minassian, Arpi Tavitian, Betty Marshlian and Ayda Sarian, of the young students performing dance, song and plays, validating the care,



guidance, and discipline of their grandfathers and grandmothers has not been in vein and their resolve to remain resolute in their national identity. The event inspired donations amounting to \$11,000. The Principal of the College, Mr Eddie Demirdjian delivered his welcome address in Armenian and English, emphasising the commitment of the College to its mission to serve the Armenian community's educational needs. He invited College graduate and currently children's book author (in Western, Eastern Armenian dialects and English) Mrs Tina Djoulfayan to the stage for the launch of her first 10



books. She offered her remarks and expressed her appreciation to the College Principal, the Armenian Apostolic Church and in particular Father Avetis Hambardzumyan who had generously supported the project with his advice in the production of the beautiful editions. Archbishop Najarian was then invited to the stage and in his remarks emphasised three points as to why it was important to observe this day: firstly, the month of May is one of victory for Armenians with Vartanants, Sardarabad and the pronouncement of independence with the victory of Shushi, etc; secondly because it is a day of respect tribute to Grandparents whose presence is so important in our lives; and thirdly this day is dedicated to gifting a book to grandchildren. The Archbishop was greatly impressed by the College for establishing this tradition when grandparents are led by the hands of their grandchildren to the Tchaprazian Library where under the supervision and guidance of Mrs Aida Sarian and volunteer student helpers, they purchase books for their grandchildren. Motivated by this, he too took on a grandfather's role and purchased books for two students. Archbishop Najarian praised Mrs Djoulfayan's work and encouraged the audience to enrich their homes with Armenian books. The Primate closed the function with the Prayer of Protection after which College Principal Mr Demirdjian accompanied the Archbishop to the bust erected on the school grounds of Aram Manoogian who declared the first Republic of Armenia.

Sunday 26 May – Having accepted the invitation of the Armenian Relief Society Regional Committee (ARF), accompanied by Reverend Father Avetis Hambardzumyan, Messrs Sarkis Der Bedrossian, Bedros Zorlu, Avo Karageuzian and the Chancellor, Archbishop Najarian participated in the commemoration of the ARF with about 300 ARF members and representatives from nearly all the Armenian community organisations held at the North Ryde School of Arts Community Centre. It has become a tradition for the Regional Committee to present a brief annual activities report to the audience. Four members were awarded the ARF medal, Mesdames Hasmig Zaratsian, Arshalouys Tehmizian, Arshalouys Manjikian and Premier Gladys Berejiklian, The evening Mistress of Ceremony was Mrs Sonia Bedrossian. After Mrs Nora Sevagian, Chairperson of the ARF Committee conveyed her heartfelt message she welcomed the Premier who addressed the audience with her fluent Armenian saying, *"We need to dedicate ARF Day to the thousands of ARF members and remember them for their dedication by which they*



have kept the beacon alight and have transferred it from generation to generation. I have been in political life for 16 years and have had the close support of the ARF. If the ARF members had not stood beside me, I could not have been in the position I am now.” Youth from the Armenian Youth Federation (AYF) posed questions to the Premier which she responded to in Armenian expressing the following ideas which are succinctly provided here. “With my involvement in the AYF, I gained self-confidence and an understanding of what serving on a committee is all. This is where I learnt how to conduct meetings and what it means to get involved in community life. These experiences helped me greatly in my future career path. It also taught me what it means to serve sacrificially and how to understand others. This is what my life is all about now and to meet the needs of my State is what I

value as satisfaction. I didn’t regret my decision to leave the banking industry and enter into public life although it was a very difficult decision for me. I was mindful however that I didn’t want to regret not choosing the difficult path one day and compromising on the easy one. My advice to younger generations is that one has to accept whatever life offers us. Whatever lies in the future is not something I really think about, but one thing I do know is to do the hard work, compassionately with devotion and without expectations otherwise you will have no future. In her responses the Premier emphasised to generally have a positive outlook. “A positive outlook opens your pathway, I have always been an optimist and with that have moved forward.” The advice shared by the Premier will undoubtedly motivate our youth to walk in Gladys’ path and new Gladyses will sprout in the horizon of the Australian-Armenian community.



A beautiful artistic program was presented after which Archbishop Najarian was invited to the stage to close the evening with his address and prayer. He expressed how he has always supported the ARS and continued to say “the birth date of the ARS is noteworthy for it is a remarkable birth. We have to ask ourselves, who would have dealt with the issues in Cilicia, to look after the Armenian orphans in the aftermath of the Armenian Genocide, who would have sheltered the orphans of the First Armenian Republic if it weren’t for the ARS? ARS women have a presence everywhere throughout the diaspora which is the result of their dedication. I congratulate the unique work of the ARS women who have rightfully been recognised this evening. Theirs is the pioneering example of the ARS and by its traditions will teach coming generations of ARS members. And here we have an ARS member of the highest distinction, Gladys Berejiklian, and if the British have the Iron Lady, we have a highly precious Diamond Lady, a dignified description of her character, whose service to Australia and for the praise of the Armenian people is enormous.

Monday 27 May – Archbishop Najarian presided over the meeting of the Properties Committee following the Annual General Meeting of 18 May to review the suggestions and outcomes from the meeting.

Wednesday 29 May - Archbishop Najarian and the Chancellor paid a courtesy visit to the neighbouring Temple Emanuel belonging to the Progressive Jewish Movement, different from the Jewish Orthodox, where they were received by the Synagogue’s Rabbi Nicole Robertson and Mrs Pauline Lazarus. During the meeting, the Rabbi and Mrs Lazarus enlightened their guests on the Progressive Movement, the Synagogue and its work which incorporates welfare, youth, preschool and so forth. The Rabbi escorted the guests on a tour through the Synagogue explaining their various religious services in more detail. At the conclusion of the one and half hour cordial visit, the Rabbi promised to visit the Diocesan Centre to strengthen our good neighbourhood ties.





Thursday 30 May – On the occasion of the Ascension, the Divine Liturgy was celebrated in the Holy Resurrection Church. The celebrant and homilist was His Eminence Archbishop Haigazoun Najarian with the Reverend Fathers Avetis Hambarzumyan, Bartevo Karakashian, Norayr Patanian, members of the Loosavorich choir, deacons and acolytes participating. It being mid-week and a work day the number of parishioners was few. In his sermon the Archbishop explained the significance of the Ascension which led the way for the arrival of the Holy Spirit. Following the church service, refreshments were served in the Edgarian hall. Archbishop is keen in keeping our traditions and observing national-ecclesiastical commemorations on their days.



BE COME A FRIEND OF THE DIOCESE

Sharing the Spirit of Endowment

As these pages of Paros indicate, our Primate with the Diocesan Council, Chancellor and associated bodies are here to serve and support our parishes and faithful community through our ministry and mission.

The reality is that the extent of our work and outreach is dependent on the financial resources available to support our programs and ongoing expenses.

The Friends of the Diocese Program was launched in October 2018 to ensure the Diocese has sufficient operating funds to maintain and sustain its programs which include outreach to mission parishes, Christian education, youth initiatives, community-building, and ecumenical relations.

The Program is seeking endowments, a promise to commit an annual amount to support the work of the Diocese. This commitment will demonstrate how passionately one cares about the mission of the Armenian Apostolic Church and the Diocese's leadership role in the life of the Australian-New Zealand-Armenian community.

Your partnership in this Program will help give life and purpose to the new Diocesan Centre and as a Friend of the Diocese your endowment will bear fruit as acknowledgement on the 'Tree of Life Cross' installation.

Friends of the Diocese

Golden Leaf	\$5,000 p.a.
Silver Leaf	\$2,000 p.a.
Bronze Leaf	\$1,000 p.a.
Supporter	\$ 500 p.a.

For more information contact:

Nishan Basmajian

Email: diocese@armenian.com.au

Tel: 9161-4000 Mob: 0413364296

PLEASE JOIN US FOR



NSW Ecumenical Council
Annual Fund Raising Dinner 2019

3 Course Dinner - Donation: \$50 per person including drinks

Keynote Speaker

Rev Dr Raymond Williamson OAM

President of the NSW Ecumenical Council, Emeritus General Secretary NSW Ecumenical Council, Emeritus Scholar on Ecumenism, Australian Centre for Christianity and Culture and Past Chair on Faith and Unity, National Council of Churches in Australia, and Ex-Officio on a number of Commissions, Author of several Ecumenical books

***'The Work of the Council - Ecumenism in Action:
Past, Present and Future in the Australian Context'***

Special Guest Speaker

His Beatitude Mar Meelis Zaia

*Metropolitan of the Archdiocese of Australia, New Zealand and Lebanon
of the Assyrian Church of the East in the Oceania region*

Response to the work of the Commissions

Presentation 1: Chair of Overcoming Family Violence Commission

Reverend Canon Michelle Hazel-Jawhary SCP

Presentation 2: Chair for Middle East Commission

Mrs Carmen Lazar OAM

Followed by time for questions

When: SUNDAY, 11 AUGUST 2019, 7 PM - 10 PM

Where: St Hurmizd Assyrian Church of the East Cathedral, Edessa Hall

Address: 7-9 Greenfield Rd, Greenfield Park NSW 2176

Bring your friends and family, and come along!

For More Information and RSVP:

Deacon Nishan Basmajian 0413364296

Fr Youssef Fanous 0404493805



About the AGBU

www.avc-agbu.org

ARMENIAN VIRTUAL COLLEGE

With the visit of Dr Yervant Zorian, Founder and President of the Armenian Virtual College this month we were re-introduced to the valuable Armenian resource and learning tool which is the Armenian Virtual College, an accredited online learning institution that facilitates Armenian Studies through new technologies.

AVC's mission is to preserve the Armenian identity providing learners around the world the opportunity to receive a full-fledged Armenian education, regardless of their age, country of residence or level of knowledge. AVC also strives to create a virtual learning community that fosters both the cultural education and social communication otherwise out of

the reach of students who wish to pursue education in the field of Armenian Studies. As of today AVC has served about 4,000 students from over 75 countries.

The idea of AVC was born and the project was initiated in 2004 by the Armenian General Benevolent Union (AGBU) Silicon Valley Chapter in order to better address the needs of students who wished to learn Armenian language, history and culture, but were unable to do so due to lack of schools in their location; the project also meant to offer a program in Armenian studies



Thank You to
Dr & Mrs Artin & Maro
Jebejian for their support
& sponsorship of Paros
To discuss sponsoring an
issue of Paros or placing a
business advertisement,
please contact Mrs Laura
Artinian on 0409049304

through an innovative approach and new technologies to appeal to present-day students.

The inaugural academic term took place in 2009 with courses in Armenian language and Armenian history. Later, AVC multiplied the courses; Armenian culture and chess were added as subjects, and added more languages of instruction. As of today, the courses are available on multiple levels and in seven languages of instruction: Eastern Armenian, Western Armenian, English, French, Russian, Spanish and Turkish.

In 2014, AVC redefined the Armenian experience by presenting a new multiplatform media product series-AVC Multi-media e-Book Series covering a wide variety of topics.

EM Funerals

Serving With Dignity Compassion & Excellence!
Proudly Australian owned and operated.

Always here to help.

Ello Meguerditchian

"It would be an honour
for me and my
compassionate staff
to assist you in your
time of need."

Ph: 0405 675 571

E: ello@emfunerals.com

Contact me for a discreet, obligation free discussion

Սիտնիի Հայ գաղութի կողմէ ճանչցուած
Էլլո Մկրտիչեանը պատրաստ է
լաւագոյնս օգտակար հանդիսանալու
թաղմանական սպասարկութեան

Personalised/Professional service • Burial or Cremation services
• Repatriation of remains (coming from overseas/sending overseas)
Fluent in many languages • Will always answer your call 24/7 • All cultures
For peace of mind, ask about our Pre-Paid Funeral - 3 years interest free payment plan*

* (For funeral services only, burial plots not included)